

ԿՐՕՆԵՆԿԱՆ

ԱՐԴԱՐԸ ԻՆՉՈՒՒ ԿԸ ՏԱՌԱՊԻ

«Եճ զձեզ մեր բառնայ եւ վասն
մեր շարչարի» (ԵՍ. ԵԳ. 4):

Յիսուսի կրած տառապանքներուն մասին
ակնարկութիւններ կան Եռայի մարդարէի
գրքին ԾԳ. գլխուն 45-ը. Նա մեզի նման
տառապիցաւ Իր երկրաւոր կեանքի ընթաց-
քին, որ Բեթղզեհէմի կոտորածով սկսուեալ
է Իողոթթայի խաչով վերջացաւ:

Տառապանքը ընդհանրապէս մեղքի հե-
տեանքը նկատուած է. Ամէն տառապանք
թէև անպայման մեղքի արդիւնքը չէ,
քանզի տառապանքներ կան որոնք կեանքի
կայմաններէն կամ միջավայրի աննպատակ
պայտեմենէն կը ծնին, բայց և այնպէս
մարդկային կեանքի մէջ շատ մը վիշտերու
և նեղութիւններու պատճառը պարզապէս
մեղքն է: Վերջին համաշխարհային պատե-
րապմը ունի անշուշտ մէկէ աւելի իր պատ-
ճառները, քաղաքական, անտեսական, ըն-
կերային, ազգային և այլն. սակայն երբ
վերլուծենք զանոնք, դարձեալ կը գտնենք
թէ աճէնուն արմատը ուրիշ բան չէ այլ
մեղքը: Սխալ մը գործուած է, և այդ
սխալին արդիւնքը սակաւին այսօր մարդ-
կութիւնը կը կրէ ամէն տեղ: Ո՞վ գործեց
այս սխալը, Ամերիկա՞ն, Անգլիա՞ն, Ֆրան-
սա՞ն, Գերմանիա՞ն, Իտալիա՞ն, Ճափո՞նը:
Չենք գիտեր. բայց մէկ բան գիտենք որ
սխալ մը գործուած է: Հաւանական է նաև
որ ամէնուն ալ ունենան ըլլան իրենց որոշ
բաժինը այս սխալին մէջ:

Երուսաղէմի մէջ Բեթհեզղա աւազանին
քով 38 տարիներէ ի վեր տառապող հիւանդ
մը կար. երբ Յիսուս բուժեց զայն, ըսաւ
անոր. «Ահա բուժուեցար. զե՛մ, այլիւս մի՛
մեղանչե՛ր, չըլլայ որ քեզի աւելի չար բան մը
պատահի» (Յովհ. Ե. 14): Ասով ըսել ու-
զեց Յիսուս անոր թէ սխալ ապրելակերպի
ըն հետեւելուն համար այս բանը իրեն պա-
տահած է. հետեւաբար անկէ ետք զգոյշ
պէտք է ըլլայ որ ա՛յլ աւելի տառապանք-

ներու չհեթարկուի: Միզքին վարձքը մահ
է: Ճօրճ Հէրպլըթ Իրաւամբ կ'ըսէ. «Աղաթիւր
քեև զանգիւղ կը ցարժի, բայց կուգայ որ
մը չէ որ մը»: Աւստի ուր որ մեղք եւ,
հոն պատժուը անխուսափելի է: Ատիկա
բնութեան մէջ տիեզերական օրէնք մըն է
որմէ չենք կրնար խոյս տալ որեւէ կերպով:

Բայց Յիսուս մեղք չուշէր: Ուրիշ կրօնի
հիմնադիրներ, մարգարէներ, առաքեալներ
և սուրբ մարդիկ մեղքի փորձառութենէն
ազատ չէին, հետեւաբար միշտ ապաշխա-
րութեան պէտքը զգացած են: Աստուծոյ
սրբոն ամենէն մօտ ապրող Սաղմոսերուն
Դաւիթ՝ 50րդ (աշխարհաբարի մէջ 51րդ)
Սաղմոսով իր մեղքերը կը խոստովանի
հրապարակաւ: Պետրոս իր ծանր յանցան-
քին համար կու լայ դատնապէս (Մատթ.
12. 75): Պօղոս ինքզինքը մեղաւորներուն
զխտաւորը կը համարէ (Ա. Տիմ., Ա. 15),
Ժ. դարուն, Հայ Եկեղեցոյ մեծ սուրբն-
րէն ունի՝ Գրիգոր Նարեկացին, իր գրած
Նարեկ Ազօթամատանին 56րդ Բանին մէջ
իր մեղաւոր վիճակը բացատրելու համար
հարիւրէ աւելի նմանութիւններ կը գոր-
ծածէ: Իսկ 24րդ Բանի Ա. հատուածը ամ-
բողջութեամբ իր մեղքերը բացատրող նկա-
րագրութիւն մըն է: Նոյնպէս Զրդ Բանի
մէջ Նարեկացին իր մեղաւոր վիճակը ցոյց
տալու տտեն Վանայ լիճին ջուրը՝ մեղան,
դաշտը՝ թուղթ և անառոյի եղէկը գրիչ
գործածելով հազիւ հազ փոքր մաս մը կը
նկարագրէ իր մեղքերէն:

Յիսուս սակայն մեղքի դիտակցութենէն
բացարձակապէս ազատ էր: Իր հակառա-
կորդները խոստովանեցան ասիկա և ըսին.
«Վարդապետ, զիտե՛մ որ նճարիտ ես, եւ
մեկուս համար հողը չեմ չեմ, քանզի մտրդե-
տե՛րս աբստուրսի՛ն չես ընէ, այլ Աստուծոյ
նամբան նճարտութեամբ կը սուրվեցնես»
(Մրկ. ԺԲ. 14): Ինչպէս նաև ինք տոբիթով
մը ըսաւ. «Ձեզմէ թ՛վ կրնայ զիս յանդիմա-
նել մեղքի համար» (Յովհ. Ը. 46): Եւ «Քիչ
վերջը անա այս աբխարհի իշխանը պիտի
գայ եւ անիկա իմ վրաս բան մը չուցի»
(Յովհ. ԺԳ. 30):

Եթէ Յիսուս անմեղ էր, ուրեմն ինչո՞ւ
տառապեցաւ: Ինչո՞ւ Աւագ Ջորեքշաբթի
օրը Սինետրիտի ժողովը գումարուեցաւ և
Յուզան զինքը մատնելու համար գործի

սկսեալ: Ինչո՞ւ Աւագ Հինգաբարձի երեկոյ, Գեթսեմանիի պարտէզին մէջ երբ կ'աղօթէր, առանց յանցանքի ձերբակալուեցաւ, և նոյն գիշեր նստ Աննայի, յետոյ կայտափայլ, իսկ յաջորդ առաւօտ Պրիատտոսի, ապա Հերովդէսի, և կրկին Պրիատտոսի առջև դատուելու բերուեցաւ: Ինչո՞ւ Աւագ Աւրատի օրը չարարուեցաւ և Գողգոթայի բլուրին վրայ մահուան պատիժը կրեց: Այս բարբար և նմանորինակ հարցումներ մեզ կ'առաջնորդեն. աւելի մեծ հարցումի՞ մը՝ որ է Վերջո՞ւ արդարը կը տառապի այս աշխարհի մէջն:

Ասիկա մեծ հարց մըն է բայց ոչ նոր: Գաւիթ իր Սաղմոսներէն ոմանց մէջ զայն լուծելու կը ջանայ: Յար երանելի և իր երեք բարեկամները իմաստասիրական մեծ խորհրդածութիւններ կ'ունենան այս հարցին շուրջ: Առաջին գարու մէջ առաքեալներու միտքը չարարող ամենամեծ խնդիրը այս էր: Յիսուս, որ քաջամակապէս արգար էր, ինչո՞ւ տառապեցաւ: Այսօր ալ այս հարցը միշտ կը յուզուի. Վերջո՞ւ կը տառապին:

Ա. — Արդարը կը տառապի անոր համար որ աշխարհը իրեն յարմար միջավայրը չէ: — Ո՞ր է արդարը: Արդարը այն է որ այս աշխարհի սոցիալական ընթացքէն տարբեր ու բարձր ապրելակերպի մը կը հետեի: Աշխարհի մարդիկ ընդհանրապէս շօշափելի ու տեսանելի արժէքներով կը հետաքրքրուին, և ամենէն կարեորը իրենց համար նիւթական շահն է, որուն պահանջածին համաձայն կը շարժին և որոշ սկզբունք մը չեն հետապնդեր: Գիտնասիրտ նման, իւրինց գտնուած տեղւոյն համեմատ գոյն ցոյց կու տան: Անհաստի հետ անհաստ և հաւատացեալի հետ հաւատացեալ կը ձեւանան, բարի մարդոց ընկերակցութեան մէջ բարի կ'երևան, իսկ չար մարդոց հետ՝ չար: Աւրիշ խօսքով, ցանկապատին վրայ կը կենան միշտ, շուտով անցնելու համար այն կողմ՝ որ իրենց շահուսր կ'երևայ: Այս տեսակ մարդոց ո՛չ խօսքին, ո՛չ ատարագրութեան և ո՛չ ալ որեւէ յանձնարարութեան կը վստահուի:

Կեանքը այս կարգի անսկզբունք մարդոց համար կարծես երկու նպատակ ունի միայն, գրամ և հանոյք: Դրամ շահէ, հոգ չէ թէ

խարդախ են գործածած միջոցները, Եթէ հարուստ ես, այդ բոլոր սխալներդ իրենց տեսակէտով կը ներուին: Դրամը շահեւէր վերջը երկրորդ ընկերքն է զայն վայելել անձնասիրտքով: Որքան կրնաս դրամի ոչ-ժով ուրախալի ժամանակ անցնել և հաճոյքներու մէջ թաղուել, ա՛յնքան հասած կ'ըլլաս կեանքի նպատակին: Այս է անաշխարհի մարդոց կեանքին փիլիսոփայութիւնը:

Արդարը սակայն այսպիսի բաներէ հաճոյք չի գգար. առանձին իսկ ձեռք այս աշխարհի մէջ, իր որոշ սկզբունքէն չի շեղիր: Աշխարհի մարդոց նման, եթէ մէկը յանցաւոր է, զայն չ'արդարացնիր պարզապէս իրեն բարեկամ, դրացի, հարեանակից ըլլալուն համար, և կամ անկէ նիւթական շահ մը ակնկալելուն պատճառաւ: Ո՛չ ալ արդարը կը հայածէ, իր կողմնակիցներուն հանոյք ընծայելու համար: Այլ անոր այնն այս և ոչը ոչ է:

Ահա թէ ինչու արդարը և աշխարհի մարդիկ չեն կրնար նոյն միջավայրի մէջ ապրիլ կամ միևնոյն ճամբէն քայլել: Արդարը իրեն համար առանձին միջավայր մը կը ստեղծէ և աշխարհի պաշկանած մթնոլորտէն հեռու կ'ապրի: Ուստի արդարը աշխարհի հոսանքէն չըջուելուն համար կը նախատուի շարունակ: Աշխարհ չի կրնար անոր հետապնդած բարձր սկզբունքները գնահատել, հետևարար կը հայածէ զայն:

Սոկրատ (468—399 Ն. Ք.) Սունաստանի մէջ Ատուածոյ գոյութեան, անմահութեան և այլ հարցերու շուրջ երիտասարդներուն նոր տեսակէտներ կը սորվեցնէր: Ժողովուրդը սակայն չէր կրնար մարտն այս նոր գաղափարները, ուստի կը զուլածէր զայն: Երկուքէն մէկը պէտք էր որ ըլլար. կամ ժողովուրդը վեր ելլելու էր իր սգիտութեան մակարդակէն, և կամ Սոկրատ վար իջնելու էր ապրելակերպի ու խորհելակերպի իր բարձր չափանիշէն: Ժողովուրդը վեր չելաւ, Սոկրատ ալ վար չիջաւ: Հետևարար բազիլուստ տեղծուեցաւ Սոկրատի և ժողովուրդին միջև, կրնի և նորի միջև, սուտի և իրաւի միջև, և քանի որ ժողովուրդը զօրաւոր էր և գաղտասանը իր կողմը, Սոկրատ պարտուեցաւ Ֆիլիքսապէս, բայց չաջողեցաւ բարոյացաւ: Սոկրատ թէև քանի

մը տարի պակաս ապրեցաւ, բայց իմացական աշխարհը անոր գաղափարներէն դարերով մտքի սնունդ ստացաւ:

Հին Ուխտի մարգարէներ և բարեպաշտ մարգիկ ևս իրենց ժամանակի մարդոց ընթացքէն տարբեր և աւելի բարձր ապրելակերպի հետևած ըլլալուն համար գրեթէ նոյն բախտին արժանացան: Անոնցմէ ումանք հալածուեցան, ոմանք նախատուեցան, ոմանք քարկոծուեցան, ոմանք սոցոսուեցան, ոմանք առիւծներու զուրը նետուեցան, իսկ ուրիշներ ալ այս կամ այն կերպով ապրելու պատենութենէն զրկուեցան, բայց բոլորն ալ իրենց սկզբունքէն չչեղեցան: Ի՞նչ բախտ վիճակուեցաւ նաև առաքեալներուն, եթէ ոչ հալածանք, նախատինք, չարչարանք և այլևայլ կերպերով նահատակութիւն:

Ինչո՞ւ սակայն աշխարհ կը հալածէ արդարաւ: Քանզի մարդկութիւնը հաւաքաբար տակաւին գիտակցութեան չէ եկած, մարդոց սրտերը չեն փոխուած: Աշխարհը լաւ աշխարհ մը ըլլալու համար շատ աշխատանքի կը կարօտի: Մէկ կողմէն դաստիարակութիւնը, միւս կողմէն կրօնը, ընտանիքն ալ զործակցելով անոնք, պէտք է որ աշխատանքի փարատելու համար մարդոց մէջէն տպիրտութեան թանձր խաւարը, նախապաշարութիւնները, մոլեռանդութիւնը և ընկերային անարդարութիւնը, որպէսզի աշխարհի միջավայրը թոյլատու ըլլայ մարդոց համար ապրելու կեանք մը՝ որ արդարութեան հիման վրայ հաստատուած ըլլայ և անհատը առ Աստուած առաջնորդէ:

Բ. — Արդար կը ճառագայի ուրիշներու գործած մեղքին պատիժը բեթեցնելու, եւ անոնց խաչը կրելու համար: — Աստիպ տեղի կ'ունենայ երկու կերպով, ակամայ և կամաւոր: Ընտանիքի մը չար զաւակը իր պարծանքն առնալով կեանքով ոչ միայն ինք կը տառապի, այլ և կը տառապեցնէ իր ընտանեկան պարագաները: Օր մը մարդ կը վիրաւորէ, ուրիշ որ մը ինք կը վիրաւորուի և իր յանցանքին պատճառաւ կը բանտարկուի: Հայրը զինքը բանտէն ազատելու համար երաշխաւոր կ'ըլլայ և կամ իր տունը դրաւի ներքեւ դնելով փոխ դրամ կը ճարէ: Մայրը միւս կողմէն կու լայ և իր ծանր վիշտէն կը հրահանջանայ: Ընտանիքին

միւս անդամները ևս ակամայ կերպով՝ կը մասնակցին այս տառապանքին: Ու այսպէսով մէկ մարդու սխալին պատճառաւ մարդը ընտանիք մը կը չարչարուի:

Նոյնպէս համայնքի մը մէջ ապրող ոճրագործ մը իր արեւնտտ արարքներով այդ համայնքին հանգիստը կը վրդովէ և անոր անդամներուն վիշտ կրելուն պատճառ կը հանդիսանայ: Ինչպէս Բըպլիոս Սիրլու կ'ըսէ: «Կարգ մը մարդոց ամբարճութիւնը շատեալ ճառագայնքի պատճառ կը կառնայ»:

Ճիշդ նոյն ձևով որքա՞ն անմեղ անհատներ, ընտանիքներ և արդար ազգեր կը տառապին շատ անգամ մեղաւոր ազգի մը չար արարքներուն պատճառաւ: Համաշխարհային երկու պատերազմներու ընթացքին, որքա՞ն ընտանեկան ջգհիւներ մարեցան, անթիւ ու անհամար անմեղներ հալածուեցան, արդար մարդիկ չար մարդոց մեղքին պատիժը միասին կրեցին: Ուրիշ խօսքով, մեղատուներ իրենց մեղքին պատճառաւ խաչ շինեցին, իսկ արդարներ անոնց խաչը կրեցին ակամայօրէն:

Արեւմտայ արդարները ուրիշներուն ցաւերը մեղմացնելու համար իրենք կամաւոր գոհունութիւններ յանձն կ'անեն և անոնց հետեանքով բազմաթիւ զրկանքներու կ'ենթարկուին ու կը տառապին: Աստիպ կամաւոր ու նուիրական տառապանք մըն է: Այս է պատճառը որ ճշմարիտ հայրենասէրը կամաւորապէս մինչ և իսկ իր անձը կը զոհէ իր հայրենիքը ազատութեան համար, ինքը կը մեռնի որպէսզի իր ցեղը ապրի: Սուրբ Պօղոս կրօնական մարդին մէջ նոյն սկզբունքներն հետեցաւ: Կամաւոր տառապանքներ կրեց Աւետարանի լոյսը ամենուրեք տարածելու նպատակաւ, որպէսզի մարդիկ մեղքի գերութենէն ազատագրուին և աշխարհը պառնայ աւելի լաւ վայր մը մարդերու բնակութեան:

Արդար մարդիկ կամաւորապէս այս տառապանքները կը կրեն որովհետև ուրիշները բարբարոսներու ու երջանկացնելու ուրիշ կերպ չկայ: Մեղմէ թառջ որքա՞ն նահատակներ իրենց արեւնտտ արարքներուն պատճառաւ մեռան: Մայր անոնց ըրած այդ կամաւոր գոհողութեան իբրև արդունք քրիստոնէութեան փրկարար լոյսին ներքեւ կ'ապրինք: Այս է ական մամն տառապանքներէ ծնած բարեքը:

Դիտե՛ք բուրաստանի մը մէջ աճող թուփ մը. մինչև որ մարդոց ուրախութիւն պատճառով գեղատեսիլ ու բուրմէնաւէտ վարդ մը հասցնէ, որքա՛ն ամբաս արեւուն կիզիչ ճառագայթներուն դէմ ինքզինքը կը պաշտպանէ և ձմրան ցուրտին ու իր կիանքին սպառնացող ընտելեան ոյժերուն կուրծք կու տայ:

Դիտե՛ք ծառ մը. մինչև որ մարդոց քիւժերը անուշցնող քաղցրահամ պտուղ մը հասցնէ, որքա՛ն շարժարանքներ կը կրէ:

Դիտե՛ք մօր մը ճնթարկուած տարապայման զոհողութիւնները. մինչև որ մանուկ մը տայ աշխարհիս որքա՛ն երկունք կը քաշէ ու կը տատայի և երբեմն ալ նոյնիսկ իր կեանքը վրայ կու տայ:

Ծորնիկ հասիկ մը մինչև որ չմեռնի, ըստ Աւետարանական բացատրութեան, չի կրնար ուժիչ հատիկներու ծնունդ տալ:

Յառաջդիմութիւնը կամ վերելքը ընտելեան նպատակակէտն է, իսկ ալլախրութիւնը՝ յառաջդիմութեան նշանաբանը. եթէ ալլախրութիւն չըլլայ, ուրիշ խօսքով՝ եթէ մարդիկ ուրիշներուն երջանկութեան համար կամուս որդողութիւններ յաճճն չառնեն, յառաջդիմութիւնը կը դադրի. իսկ երբ յառաջդիմութիւնը դադրի, ընտելեան մէջ կեանքը կը վերջանայ: Ուստի, ինչպէս որ ուրիշները մեզի համար զոհուած են, մենք ալ պարտքին, ի պահանջի հարկին, ուրիշներուն համար զոհուիլ կամուս որդողով, որպէսզի աշխարհը աւելի լաւ աշխարհ մը ըլլայ: Ասիկա տիեզերքի անյեղի օրէնքն է:

Գ. — Արդար կը ճառայի ցան անոր համար որ իր կրած ճառագայններով զկուտուած փառաւորե ե Անոր սերը աշխարհի ծանօթացնէ: — Սաղմոսերգուն կ'ըսէ. «Երկինքը Աստուծոյ փառքը կը պատմէ եւ երկիրը Անոր ձեռներուն գործերը կը յայտարարէ: Երբ աստուծն արեգակը կը ծագի, անոր պղպաղող ոսկի ճառագայթները Աստուծոյ փառքը կը պատմեն: Երբ բուրաստանի մէջ գեղատեսիլ վարդ մը իր անոյշ բուրմունքով հաճելի մթնոլորտ մը կը ստեղծէ, ասով ընտելեան Արարիչը կը փառաբանուի: Երբ թռչուն մը օդին մէջ քաղցրալուր գայլայինք արձակէ, անոր երգած ամէն մէկ եղանակը զԱստուած կը ծանուցանէ: Նոյնպէս երբ մարդ մը իր

վսեմ արարքներով իր շուրջիններուն բարեք կը սփռէ, Աստուծոյ բարութիւնը մեզի յայտարարած կ'ըլլայ: Իսկ երբ արդար իր կամուս որ տառապանքներով ուրիշներուն մեղքին պատճիւ կրկու յօժարութիւն ցոյց տայ, Աստուծոյ յայնուրեքները իր կատարելութեան կը հասնի և Անոր փրկարար սէրը գործնականապէս մարդոց կը յայտարարուի:

Ուստի արդարը իր կրած տառապանքներով մէջ միայն կատարելութեան կը հասնի և ուրիշներու երջանկութեան պատճառ կը դառնայ, այլ նաև պատեհութիւն կու տայ Աստուծոյ որ Նա մարդոց մօտենայ և յայտնաբերէ ինքզինքը անոց:

Այս խորհրդածութիւններու լոյսով, մարդկային տառապանքը կարելի է երեքի բաժնել: Անհատ մը կը տառապի նախ իր զործած սխալին համար: Երկրորդ՝ կը տառապի ակամայօրէն, ուրիշին յանցանքին պատճառաւ, կամ կամուս որպէս, ուրիշները բարձրացնելու և փրկութեան առաջնորդելու նպատակաւ: Երրորդ՝ կը տառապի նաև Աստուծոյ փառքը և Անոր սէրը աշխարհի ծանօթացնելու համար:

Այժմ կրնանք հարցնել թէ Յիսուս, ըլլալով անմեղ մը, ինչո՞ւ տառապեցաւ: — Յիսուսի կրած տառապանքը լիովին ուրիշներուն համար էր: Նա տառապեցաւ ճախ՛ անոր համար որ աշխարհ զինքը չճանչցաւ, իրեններուն եկու բայց իրենները՝ զինքը արհամարհեցին: Անիկա իբրև լոյս աշխարհ եկաւ որ աշխարհի խաւարը փարատէ, բայց մարդիկ աւելի նախածածար համարեցին խաւարի մէջ մնալ քան թէ լոյսի մէջ ապրի: Գանդի լոյսը իրենց խաւարի բուրբ արարքները երեան կը հանէր: Լոյսը ատեցին և հալածեցին, որպէսզի իրենց մօթի մէջ գործած յանցանքները լոյսին զաւրվ շայտածուին:

Մեկուրդ՝ Յիսուս տառապեցաւ ու չարչարանքներու ենթարկուեցաւ պարզապէս մեր մեղքերուն համար: Մենք մեղանչեցինք, բայց ինք պատժուեցաւ. մենք մեր մեղքերով խաչ շինեցինք, իսկ ինք մեր մեղքին խաչը կրեց: Յիսուս սկսուածն արդար ծառան էր, եւ իր գիտելիքը աստեր արդարացուց, ճանգ անցնց անօրէնուցնելու ու յանցանքները իմ կրեց»

(Ես. ԾԳ. 11): *ինքը մեռաւ որպէսզի մենք ապրինք:*

Երբոր՝ Յիսուս տառապանքներ կրեց որպէսզի աննոցով Աստուծոյ տառապող ու փրկարար ոէրը աշխարհի ծանօթացնէ: «Արովմիեհեւ Ասուած ա՛յնքան սիրեց աւախահը՝ մինչեւ իր Միածին Որդին ճուաւ, որպէսզի ամէն ով որ Անոր հաւատայ» չկորսուի, այլ յաւիտեական կեանքը ունենայ» (Յովհ. Գ. 16):

Յիսուսի մարողը կեանքը արդէն Աստուծոյ յայտնութիւնն էր, բայց Գողգոթայի խաչը այդ յայտնութեան զագաթնակէտը եղաւ: Երբ Աստուած Գողգոթայի բլուրին վրայ Յիսուսի կրած չարչարանքներուն միջոցաւ իր փրկարար ու զոհարեւորող սէրը յայտնեց մարդկութեան, այդ օր կրօնից պատմութեան մէջ նոր դարազուլիս մը բացուեցաւ:

Այս տառապող, համակրող ու համակ փրկարար սիրոյն առջև կա՞յ սիրտ մը որ չի հալիր, կա՞յ մոլութեան մէջ թափառող մեղաւոր մը որ չի զգաստանար, կա՞յ անառակ կենցաղի մէջ տուայտող երիտասարդ մը որ չի յուզուիր, կա՞յ աշխարհի անցաւոր հաճոյքներուն գերի եղած անձ մը որ չ'արթննար, և վերջապէս կա՞յ մեղքի ծանր բեռան տակ յոգնած ու ընկճւած անձ մը որ ապաշխարութեան ու իր հոգիին յաւիտեական փրկութեան մասին չի խորհրդ:

Ի՞նչ կը նշանակէ քրիստոնեայ ըլլալ եթէ ոչ Քրիստոսի հետքերուն վրայէն քալել, Անոր պատուիրանները պահել և Անոր նման մեղքէն հեռու կենալ: «Նղերուհ կասարեալ՝ որպէս շայնքն ձեր կեանքը կասարեալ է» կը պատգամէ Քրիստոս: Պօղոս առաքեալ ճիշդ այդպէս ըրաւ: Իբրև քրիստոնեայ, Յիսուսի նման խաչ կրեց և տառապեցաւ ուրիշներու մեղքերուն հետեանքով և անոնց փրկութեան ի խնդիր: Ու այսպէսով հաղորդակից եղաւ Յիսուսի կրած չարչարանքներուն և ըսաւ. «Ասկէ ետք մեկը զիս թող չյղկեցնէ, վասնզի ես Տէր Յիսուսի վեհի նշանները իմ մարմնոյ վրայ կը կրեմ» (Փաղտ. 2. 17): «Ամէն ասեմ Յիսուսի մանր մեք մարմններուն մէջ կը կրեմ» (Բ. Կորնթ. 7. 10): «Հիմա ուրախ եմ ձեզի համար շարշարմեմքուս վրայ, ու

Քրիստոսի կրած նեղութիւններուն պակասութիւնը իմ մարմնոյ մէջ ունիմ» (Կողոս. Ա. 24): Նոյնպէս պիտի կրնային արտայայտուիլ ապահովարար նաև միւս առաքեալները, ինչպէս և Քրիստոնէական Եկեղեցւոյ բոլոր սուրբերն ու մարտիրոսները:

Հետևարար քրիստոնեայ կուզուի և ուրիշներու խաչը կրելէ խուսափիլ Քրիստոսի սգին անգիտանալ է պարզապէս: Մարող որքան ուրիշներու փրկութեան համար կամաւոր զոհողութիւններ յանձն առնէ, նոյնքան իր փրկութիւնը ապահոված՝ և Քրիստոսի հեքքերուն վրայէն քալած կ'ըլլայ: Ամէն իրական քրիստոնեայի կեանքին մէջ Գողգոթա մը կայ: Գողգոթայի այս փորձառութիւնը Քրիստոսի հետեող իւրաքանչիւր անհատի կեանքին մէջ այս կամ այն կերպով երևան կու գայ:

Ով որ կ'ուզէ օգտակար հանգիստանալ իր նմաններուն, պէտք է յանձնառու ըլլայ ամէն կերպ զոհողութեան ու տառապանքի: Այլապէս անկարող կ'ըլլայ ո՛չ միայն ուրիշներուն՝ այլ և ի՛ր իսկ հոգիին փրկութիւնը ապահովելու: Մոմը աստիճանաբար հտնելով է որ կը լուսաւորէ իր շրջապատը: Արարն այլ իր լուսադոյնը զոհելով միայն կրնայ քրիստոնէութեան ընդեր տարածել իր շուրջիներու հոգիներէն ներս: Սիսուս, մեր կեանքի առաջնորդը, զոհողութեան ա՛յս ճամբէն քալեց: Մեզի կը մնայ, իբրև ճշմարիտ քրիստոնեաներ, հետեիլ այդ շաղին:

ԳՐ. Ա. ՍՍՐԱՅԵԱՆ

Ֆրէզնո, Գալիթ.

